


# ՀԱՅԿԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆ

(ՔԱՂՈՒԱԾՔ)



ԱԶԳԱՅԻՆ ՀԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆՑ

S U. Ռ. Ա. Ջ. Ա. Ժ. Ա. Ա. Ա. Դ.

ԳԱՂՏՆԻՔԸ

« Հայկական » տաղաչափութիւնը. — Ստեղծուածէ է ամ թէ զտուած. — Բագրատութիւն կարծիքը այս մասին. — չի՞ հայ տաղաչափութեանց զաղսմիքը. — Ապացոյցներ, օրիմակմեր. — Կը. Մագիստրոսի վկայութիւնը.

Տաղաչափական նոր դրութիւն մը ներկայացնել իրեւ լուծումն ազգային գնն բանաստեղծութեանց շափական զաղտնիքներուն՝ ուրիշ բան պիտի չերեւի բայց մեղանչում մը մեծ հեղինակութեան մը՝ Բագրատունիի դէմ, որ, ինչպէս ծանօթ է, « Հայկական » անուանեց այն արուեստը՝ որով պիտի հայացնէր իլիականը, Մշակականը, և Դրախտ կորուսեալը և երգէր Հայկը:

Ընդհանրապէս կը կարծուի թէ Բագրատունի ամրողջական յայտնութիւնն ըրած է հարազատ-ազգային տաղաչափութեան, Այսպէս, շատ անգամ զպրոցի մը հիմարկուին կ'ընծայուին կարծիքներ՝ զրոյ թերեւա ան չէ ունեցած երբէց:

Բագրատունիի կարծեօթ ինչը անոր մէկ մասը միայն ի լոյս հանած է: Նախնեաց տաղաչափութեան մէջ ջանացած է գտնել բան մը՝ որ այժմ եւս կարենայ գործածութիւն, ոչ եթէ հետազոտել իր բոլոր ընդարձակութեամբը՝ նախնեաց արուեստը. իր շարժառիթն եղած է գեղարուեստական, ոչ զուռ զիտական. ամրողը հաւաքած չէ, այլ զեղեցիկ մասերն ընտրած. Հայկական տաղաչափութեան միայն ստեղծողը չէ, ինչպէս կը կարծեն ոմանց, և ոչ ալ միայն զտողը, ինչպէս կը կարծեն ուրիշներ, այլ երկուցը միանգամայն, քանի որ նախնեաց մէջ անդրադարձած է տաղաչափական երեւոյթներ, բայց ընդունած է զանոնք միայն յետ դասակարգելու իր ճաշակի և դասողութեան համեմատ, իր անձնականութիւնը, հետեւարար, միացնելով նախնեաց մտածման, տաճարի մը վերականգնողն է, զին աւերակներով.

Ահա իր իսկ խօսքերը.

« Մեր ոյինչ արարաք ի սմա, քան թէ բնիկ հայրենականացն ընտրելագոյն տաղից նախանձու նորոգել եւեթ ի լոյս պայծառութեան հանել զ'ի մթան մնացեալ և գրեթէ խափանեալ յանիրափ զրուն վաղնջոց հայկեան տաղաչափութիւնն. և այս եւս լնտրան, սական ի բազմաց ասերդ տողից նախենի տաղաչափիցն, զյաւէտ դաշնակաւորսն և զբաջավայելուչն ի մի միաբանութիւն զուգաչափ գեղայարմար տաղիցն ». (ՄՇԱԿԱԼԱՆՔ Վիրզիլեայ, յառաջարան, էջ 31):

« ԱՍԼԱԾԻՆ Ի ԲԱԶՄԱՑՅԱՆ » . . .

Եթէ « Սակաւը » ը Բագրատոնեան տաղաչափութիւնն է՝ միւս մեծաքանակ զանցուածը, բազմութիւնը . . .

Ինչ է այդ անձանօթ մնացած արուեստը, ինչ իր էութիւնը, իր անունը . . .

Եթէ հայկական տաղաչափութեան մաս մէջ միացն, թէպէտ « ընտրանաւ » առնուած, ինչ է ուրեմն ամբողջը, քանի որ հարկ չէ որ մասերը միշտ համասեռ ըլլան միենանյուն մարմնին մէջ:

Ահաւասիկ ներկայ ուսումնամիաբութեան առարկան:

\* \*

Ազգային հարազատ տաղաչափութիւնը Ամանակեալ տաղաչափութիւնն է, և « հայկական » կոչուածը անոր մէկ երեսոյը միայն:

1905ի նոյեմբերին (տե՛ս Բազմ. էջ 437 և 500) զայն ներկայացնելով, մեր քննութեան երրորդ մասին վերապահած էինք վերոյիշեալ կէտը ապացուցանել, (թզմ. էջ 438). զորովինը անուանած էինք Աշխարհաբարի նոր տաղաչափութիւն մը, այն պատճառու որ վստահ էինք թէ զրաբարի մէջ արդէն իսկ գործածուած է:

Մեր առաջադրած կէտի ապացուցումը ինդիր մէջ զիտական, որովհետեւ մատենագրական առեղծուածի մը շուրջ կը զառնայ և գեղարուեսաւական, որովհետեւ, եթէ Ամանակեալ տաղաչափութիւնը նախնեաց զարաւոր արուեստն եղած է, հետեւարար հայ ժողովրդեան հոգեկան և լեզուական մէկ պահանջը, կը ծագի հետեւեալ հարցը թէ կարող չէ՞ն աս ապագային մէջ ալ մատուցանել այն ծառայութիւնը ինչ որ ըրած է անցեալին մէջ, իր անուամբ ներկայացուած ազատութիւնը կրնար չափազանց նկատուիլ (ինչպէս համարեցաւ՝ ժամանակին՝ Շիրակ հանգէսը) եթէ անհատական կամք մ'ըլլար՝ օրէնքի վերածուիլ ջանացողը, և ոչ թէ ազգութեան մ'աւանդական սովորոյթը:

Տեսնենք համառօտիւ թէ ինչ է Ամանակեալ տաղաչափութիւնը:

\* \*

Ամանակեալ կ'անուանենք այն տաղաչափութիւնը՝ յորում շեշտով մը կազմուած ամէն բառախումը – ո՛րքան վանկերէ, ո՛րքան բառերէ ալ կազմուած ըլլայ՝ – մէկ անդամ կը կազմէ, օր.

Իազմի մէջ է որ — ով սուսեր — փառքըդ կը նշուլէ:

Այս անդամներու (== Ամանակ) չափակցեալ թուով բաժանումը կը կազմէ ոստանաւորին տողերը: Ի հարկէ իւրաքանչիւր բառախումը շեշտը վերաբերութիւն ունի յաջորդ բառախումը շեշտին հետ, և այս յարաբերութիւնըը աստիճանաբար կարող են կանոնադրուիլ ու գեղեցկանալ որոշ կանոններու համեմատ: Այս վերջին հանգամանքն ալ էական մաս մը կը կազմէ տաղաչափութեանը:

Այս զրութիւնը պէտք է հայերէնի առանձնայատուկ եղած ըլլայ:

Ուրիշ լեզուներու մէջ (յոյն, լատին, և այլն) շեշտը կարող ըլլալով բառին ո՛ւ է վանկին վրայ գտնուելու, տաղաչափութեան մէջ ի նկատի կ'առնուին նոյն բառին մէջ գտնուող վանկերու իրարու նկատմամբ ունեցած աղերսները (երկու երագ՝ մէկ երկացն – – –, կամ – – –, և այլն):

Հայերէն՝ ընդհակառակն է:

Ամէն բառի շեշտը՝ իր վերջին վանկին վրան է. և այդ շեշտը այնքան զօրաւոր է որ կը տիրէ յաջորդ բառին, զայն կ'երազէ՝ կը միացնէ նախորդին, և չէ պարզ երկարում մը ձայնի, ինչպէս է, օրինակ իմ Գաղղիականը. այսպէս Այր ամրար-

տաւան, Զէ՛եք դիցազանց ունին արդիւնք մը, յառաջ կը բերեն երեւոյթ մը՝ զոր չենք գտներ Homme superbe, Les armes des héros! մէջ:

Հայերէնը օգտուելով իր այն հանգամանքն որ շեշտաւոր բար, հզօր, իր եւ տեւէն կը ցարչէ՛ իրեն գերի՛ իրեն յաջորդող բար, պէտք էր շեշտական զրութիւն մ'յօրինել ուր ի նկատուի առնուած ըլլային ո՛չ եթէ վանկերու, այլ բարախումբրու իրարու նկատմամբ ունեցած աղերսները, և այս զրութիւնը՝ հայկական շեշտի յատկութեանց նման, պէտք էր սեփական ըլլալ իրեն:

Բայց աւելորդ է երկարել այս հետին վրայ, այս զրութեան՝ հին Հայոց քով գոյութիւն ունենալու ապացուցանելէ առաջ:

Պէտք է դիմել որ անգամը (Ամանակ) կը կազմուի նաեւ քերականական կապով ալ կազմուած բառախումբերէն, իսկ կողիցացած բառերը, երկայն կամ կարճ (օրինակ. երկինք, երկիր, ովկիանոս) ուրբան ալ ըլլան իրենց վանկերը, նոյնպէս մէկ ամանակ կը կազմէն:

\*

Ապացուցանելու համար՝ թէ Հայոց հին բանաստեղծութիւնները (օրինակ իմ, շարականները) Ամանակնական տաղաչափութեամբ են, պէտք է նախ քննութեան առնունց այն շարականները՝ որոնց տաղաչափեալ ըլլալն անտարակուսելի է, որովհետեւ եթէ նախ որոշ չէ տաղաչափութիւն ունենալնին, աւելորդ է վիճել՝ թէ ի՞նչ տեսակի կը պատկանի ան:

Մնեց կ'առնունց նախ շարականը այնպիսի տօնի մը որուն մեծութիւնը արդէն իսկ երգին հնութիւնը կ'երաշխաւորէ. անկարելի էր՝ օրինակ իմ՝ որ լիննդեան տօնը իր առանձին շարականը չունենար. աւանդութիւնը յիրաւի Մովսէս Խորենացոյ կ'ընծայէ « Խորհուրդ մնծ »։ Առանց վաւերականութեան վրայ վիճելու, երգին հնութիւնը միայն հաւանական համարելով, սկսինք վերլուծել.

Խորհուրդ մնծ / և սփանչէլի / որ յայսմ աւուր / յայտնեցաւ.  
Հովհանն երգն / ընդ հրծատակն / տան աւետիս / աշխարհի։

Մընաւ / նոր արայ / ի Բնթղէնէմ / քաղաքի  
Որդիք մարդկան / օրիննցէք / զի վասն մեր / մարմնացաւ։

Տարակոյս չկայ թէ այս տողերը հայկական կանոնաւոր տաղաչափութեամբ են:

Եարունակենք ընթերցումը.

Վնքաւեկին / երկիի և երկրի / ի խանձարուրս / պատեցաւ  
Ոչ մէնկելով / ի չօրէ / ի սուրբ այրին / բազմեցաւ։

Այս տունն ալ կանոնաւոր է. բաց ի « երկիի և երկրի » անդամէն, որ հինգ վաճէկ կազմուած է:

Հեղինակը շափազանց ճարտար է այդպիսի սխալի մը մէջ՝ անկարութեամբ ընկած համարուելու համար, եղանակն ալ՝ սակաւազոյն վանկի յարմարցուած է և հինգ վանկի գոյութիւնը զարմանալի կը թուի, առնուազն՝ Յամենայն դէպս զիտութիւնը փոքրազոյն երեւոյթեան ալ անտես պէտք չէ ընէ, որովհնտեւ մեծագոյններու կ'առաջնորդէն։

Կասկած կ'արթիւնայ մեր մոտքին մէջ որ մի՛ զուցէ երկիի՛ և երկրի « ամանակի » զրութեամբ կազմուած ըլլայ. երկիի՛ շեշտը իր հետ կը տանի յաջորդները և բառախումբ մը կը կազմէ. յիրաւի նախորդ տողերուն ակնարկ մը նետելով՝ կը տեսնանք որ անոնց ալ Ամանակի զրութեան ո՛չ մէկ արգելք ունին:

Բայց երեւոյթը գեռ շատ չնչին է և պէտք է յառաջ երթալ.

Այսօր ցընծան / երկիմք ի վերտառ / մժձապայծառ / աւետեաք.  
Եւ արարածք / ամնայն / զգեցան հանդերձ / փըրկութեան:

Այսօր հովուացըն / տեսեալ / զարդարութեան / արեգակն  
Եւ ընդ հրեշտակս / երգէին / փառք ի բարձուն / Աստուծոյ:

Այս ամէնը կանոնաւոր է բաց ի երկիմք ի վերտառէն ուր նախորդ անկանոնութիւնը  
Կը կրկնուի: Պէտք է դիտել որ այս տողերը Ամանակեալ տաղաչափութեամբ մեկնեաւու.  
Համար միայն անդամներու բնական շեշտի համեմատ բաժանումն է հարկաւոր.

Եւ / արարածք ամնայն / զգեցան / հանդէրծ փըրկութեան /  
Այսօր / հովուացըն տեսեալ / զարդարութեան / արեգակն.

Բայց յաջորդնէ՞ը: Կանոնաւոր տաղաչափութեամբ սկսուած քերթուածը՝ հետեւեալ  
Ճեւը կ'առնու.

Ի հօրէ / ծագեցար / լուսաւորել / զարարածու.  
Արդարութեան / արեգակն Տէր / փառքք քեզ:

Յաջորդ երկու տուներն ալ կանոնաւոր են, միայն յանկերգը (Արդարութեան արե-  
գակն Տէր փառքք քեզ) իր երրորդ անդամին մէջ կը շարունակէ կազ մնալ (մինչ  
զիւրքն էր հեղինակին ու է մակրով զայն լրացնել (Արդարութեան արեգակն Տէր  
անման փառքք քեզ, և այլն):

Բայց հեղինակը խնդահարութիւն չի զգար՝ որովհետեւ ամանակեալ տաղաչա-  
փութեամբ Տէր բառը, ինչպէս ու է կոչական, կղզիացած ըլլալով՝ ինքն միայնակ  
արդէն անդամ մ'է:

Արդարութեան / արեգակն, / Տէր, / փառք քեզ<sup>1</sup>:

Այս բոլոր երեւոյթները ներողամոռութեան պիտի արժանանային, եթէ ուրիշ երեւոյթ-  
ներ չգալին անոնց կարեւորութիւնը մեծնելու:

Առնունը Զատիկի շարականը, շարադրուած Լամբրոնացին: Տարակոյս չկայ թէ  
տաղաչափուած է:

Այսօր յարեաւ / ի մնոելոց / փեսայն անմահ / և երկնաւոր.  
Գեզ աւետիք / ինդութեան / հարսն ի յերկրէ / եկեղեցի  
Օրհնեա ի ձայն / ցընծութեան / զկսութած քո / Սիոն:

Յանկերգի վերյին անդամէն զատ ամէն ինչ կանոնաւոր է. և թէպէտ Ամանակեալ  
տաղաչափութեամբ ալ կարելի է մեկնել, (միայն մի քանի բաժանմանց տեղը փոխե-  
լով, օր. Օրհնեա – ի ձայն ցընծութեան) բայց « հայկական » տաղաչափութիւն  
մ'ըլլալը գէթ մինչեւ հոս ակներեւ կը տեսնուի:

Սակայն ինչպէս մեկնել յաջորդը.

Այսօր զատիք / մեր զենմամբ / փիստասի  
Արասցուք տօն / ցընծութեամբ / նորոգեալք  
Ի հութենէ / մնաց / ասէլով.  
Փիստասոյ յարեաւ ի մնոելոց:

Այս Ճեւը կարելի էր տալ եթէ յաջորդն ալ համապատասխանէր նախորդին.

Այսօր հրեշտակըն / լուսափայլ / ի յերկնից  
Ի չեալ / զարդուրեցոյց / ոզպահապանն

1. Պէտք է զիւրէ որ յատկացեալը դիտամբ առաջ զրուած է որպէս զի Արեգակն արդարութեամ կա-  
րելի շեշտաւորումը մէկ ամամակի զաղափարը չտայ: Ամամակի այսպիսի զիրքնու մէջ ստացած այլեւայլ կեր-  
պարանֆերու, ինչպէս շաղկազներու և այլն, մասն ուրիշ առթիւ: Աստեղ բաւական է ուշ զնէւ որ մէկ ա-  
մամակ նշանակուած կարելի է երբեւ մէկ ամամակ ճաշէւ:

Եւ սուրբ / կանանցըն / քարոզէր / ասելով.  
Քրիստոս յարեաւ ի մնոելոց:

Այսօր / նոր խրայէլ / կոչեցեալք  
Ի Քրիստոս / ազատալք / արեամք գտինն  
Աստուծոյ / պարեսցուք / ընդ երկնայնոցն / ասելով.  
Քրիստոս յարեաւ ի մնոելոց:

Անհամեմատականութիւն վանկերու թուին մէջ . ամրողջ բառ մը տողերու կարգէն դուրս կը մնայ. ի՞նչպէս մեկնել: Ամանակեալ տաղաչափութեամբ կը պարզուի խակրյն խնդիրը:

Տողերուն համար գործածուած են չափակցեալ կանոնաւոր ձեւով երկու և երեք ամանակներ:

Այսօր / զատիկ մեր / զենմամբ Քրիստոսի.  
Արացուք տօն / ցընծութեամբ:  
Նորոգեալքս / ի նութենէ մեղաց / ասելով.  
Քրիստոս / յարեաւ ի մնոելոց:  
  
Այսօր / հրեշտակըն լուսափայլ / ի յերկնից իշեալ՝  
Զարնութեանց / ըզպանապանսն.  
Եւ սուրբ կանանցըն / քարոզէր / ասելով.  
Քրիստոս / յարեաւ ի մնոելոց:  
  
Այսօր նոր<sup>1</sup> / Խրայէլ կոչեցեալք / ի Քրիստոս.  
Արատեալք արեալք / զարինն Աստուծոյ.  
Պարեսցուք / ընդ երկնայնոցն / ասելով.  
Քրիստոս / յարեաւ ի մնոելոց:

Եթէ այս վերջին մասը Ամանակեալ տաղաչափութեամբ է, նոյնն է նաեւ ի հարկէ նախորդ մասը, ուսկից կը հետեւի թէ « Հայկական » տաղաչափութիւնը երեւոյթներէն մին է Ամանակեալ տաղաչափութեան<sup>2</sup>:

Առունենք Ս. Սահակայ ընծայուած քերթուածներէն մին. օրինակ իմ Աւագ երկուշարթու Համբարձին « Որ յանէից » որ, ինչպէս կը նշանակէ Հ. Արսէն Բազրաւունի, հայկական տաղաչափութեամբ է, բայց « խանճ ընդ այլում քնարական մասն տողի »:

Որ յանէից / զոյացուցէր / զքո զարարածօ / ի սկզբեանէ  
Ի պատկեր / աստուածութեան / ըդ քո ստեղծէր / մարդ ի հողոյ.  
Ճառանգել նըմա զանպատու ըզկեանսն:

Յաշորդ երկու տուներն ալ կը վերջանան հետեւեալ տողերով.

Մնրկացաւ ըզփառս / յանըստուեր լուսոյն.  
Փըրկելով ըզմեզ / յանիծից նորա.

Աս տողերու քնարական ըլլալը (5-5) ոչ մէկ զժուարութեան պիտի հանդիպէին եթէ յաշորդ տուները չվերջանային հետեւեալ տողերով.

— Շնորհեա մեզ Տէր ըզբաժակ քո փըրկութեան.  
— Որով հանցուք քեզ օրհնութիւն յանըսպառ յաւիտենին.

1. Երբ զոյական մը երկու նախորդ բառերու հետ միանգամայն կապ ունի, կը միանայ անոր հետ՝ որուն կը տանի զից զօրաւորապոյն շշար, միաց՝ նախորդին թողլով. օր Արևմբը զարիմն Աստուծոյ քառափումը կը կազմուի և արիստիմը նախորդին կը մայ. Խրայէլ՝ « նոր » և « կոչեցեալք » եւ մէջ ընկած՝ վերջոյս կը կանայ, նորը նախորդիմը՝ յահնենելու: Այս կանոնը շատ կարեւոր է ի գործականի թէպէտ կարելի է միանակ մասցած բառը նաև առանձին ամամակ ալ կազմել, արտասանութեան մէջ երկու կերպն ալ զոյութիւն ունենալոց:

2. Ալարական ազեցութեանց տակ թերեւս ստացած է յետոյ մի բանի մենք՝ որ զոյութիւն չընէին ի Ծոված (Ալար. տաղաչափ. մասին տես Ազգագրական չափէս. « Աշուներու արևեստը » Աւանձան),

Առաջին՝ 11 վանկէ, երկորդը՝ « հայկական » չափ, բայց վերջնթեր անգամը՝ 3 վանկէ կը բաղկանայ՝ փոխանակ 4ի:

Այսպէս ուրեմն ելքէ առաջին երեք տուներու վերջաւորութիւնը քնարական չափեր են, վերջին երկուը անմեկնելի կը մնան:

Ընդհակառակն ինդիրը կը պարզուի երբ ամանակեալ տաղաչափութեան վրայ խորհնըք. յիրաւի այս զրութեամբ վերոյիշեալ տողերը ճշգիւ իրարու կը համապատասխանեն.

Ենորեամ մեզ, / Տէր, / ըգրածակ քո / վերկութեան.  
Որով հանցուք / քեզ օրհնութիւն / յանըսպան / յափառինին:

Ասով միայն հեղինակին զիտաւորութիւնները կը յայտնուին. յետ երեք տանց վերջին տողերը 2 ամանակով կազմելու՝ վերջին երկու տուները կ'աւարտէ 4 ամանակով. այսպէս ձեւի չափակցութիւնը կը կազմուի, մինչդեռ այլապէս այդ վերոյիշեալ տողերը պիտի երեւէին թէ իրենց իրենց մէջ և թէ յաջորդին նկատմամբ անհամեմատական, մանաւանդ որ հեղինակը նախորդ երեք տուներու մէջ կանոնաւոր ձեւը պահած էր:

Հ. Ա. Բազրատունի « հայկական » չափով զրուածներուն մէջ կը յիշէ « Արծաթսիրութեամբ » (Մշականակը, էջ 12). Աւագ Ուրբաթու այդ օրհնութիւնը յիրաւի ունի տուներ որ հայկական չափով կրնան նկատուիլ.

Ընդ որում համբուրեցից, ասէ, ըզնա կալարուք.  
Ով համբոյր նենգութեան նշան և առիթ մահու:  
Սիրկացաւ յինքնէ զաստուածային սուրբ հոգին  
Ըզգեցաւ ըզստանայ որպէս հանգերձ արկաւ գիրեաւ:

Բայց ի՞նչպէս մեկնել առաջին տունը.

Արծաթսիրութեամբըն մոլեալ Ցուդա.  
Զիւր ըզմնէ վարդապետն ընդ երեսուն արծաթոյ Նըրէիցըն մատնէր.

Ընդհակառակն Ամանակեալ տաղաչափութեամբ պարզ է ան.

Արծաթսիրութեամբըն / մոլեալ Ցուդա / զիւր / ըզմնէ վարդապետն  
Ընդ երեսուն / արծաթոյ / Նըրէիցըն / մատնէր,  
Ընդ որում ես / համբուրեցից, / ասէ, / ըզնա կալարուք.  
Ով համբոյր / նենգութեան / նըշան՝ / և առիթ մահու:  
Սիրկացաւ / յինքնէ / զաստուածային / սուրբ Հոգին.  
Ըզգեցաւ / ըզստանայ՝ / որպէս հանգերձ / արկաւ գիրեաւ:

\*

Անտարակոյս տաղաչափական այսպիսի հարցերու մէջ յանկերդը (Refrain) մեծ կարեւորութիւն ունի. որովհետեւ նա

1. Բանասանեղութեան յայտանշչերէն մին է.

2. Ատանաւորի գոնէ մէկ տողին սկզբնաւորութեան և վերջաւորութեան տեղը կ'իմանանք իրմով, ուստի նաեւ կ'առնունց ո՛ւ և է յանկերդով քերթուած մը, զրո դիպուածը մեր առջեւ կը հանէ. Հարցի շարական մը. յանկերդն է.

Ըզգեզ օրհնեմք — Աստուած — հարցըն մերոց:

Ահա թէ ի՞նչպէս ամանակները կանոնաւոր ձեւով յառաջ կ'երթան.

Ա. տող՝ աման. 3 — Բ. 2 — Գ. 2 — Դ. 3

Անըգիկըըն — էակից — բանեց Հօր.

Ար էիր — յառաջ քան զյափառեանս

Եւ եկիր ի փրկութիւն — ըստեղուածոց քոց.

Ըզգեզ օրհնեմք — Աստուած — հարցըն մերոց:

3 — 2 — 2 — 3

Երենար — ի կուտ — անհան Սիութիւն,  
Ոնբաժանելի — և միշտ գոլով.  
Ոչ մեկնեցար — ի հայրական ծոցոյ.  
Ըգրեք օրհնեմք — Աստրած — հարցըն մերոց:

3 — 2 — 2 — 3

Ցընծութեամբ — տօնեցուք — բզերնունդ քո սուրբ.  
Որ յայտնեցար — մեզ լոյս ի լուսոյ.  
Եւ լուսովը քո — լըցեր զտիեցերս.  
Ըգրեք օրհնեմք — Աստրած — հարցըն մերոց:

Ո՛րբան ամանակի կանոնաւորութիւն նոյն քերթուածի մէջ. կարել՞ է այսբան զուգապիտիւն: Առնունց ուրիշ երգ մը, չին, Ստեփանոս Սիխնեցոյ ընծայուած. ի սկզբան հայկական չափով կ'երեւի, բայց ընթերցման շարունակութիւնը յուսախար կ'ընէ զմարդ. տեսնենք թէ Ամանակեալ տաղաչափութեամբ ինչպէս կը մեկնուի ան: Ամանակներուն ամենականոնաւոր ձեւ տրուած է. տուները կը բաղկանան 6 տողէ, 5ը՝ 2 ամանակով, միայն վերջինը՝ (վեցերորդը)՝ 3:

Երգեցուք — երգ նոր  
Աստուծոյ — փերկին մերոյ,  
Որ փռուեացն — ի թընամոյն  
Մասոյութիւնէ — բզմեզ.  
Հրաօրն իւր — կարողութեամբ'  
Եւ ապրեցոյ — փառաւորեալն՝ — փառօք:

Դու յանն առեր — Աստրած  
Ելաննէլ ի խաչ — վազն մեր.  
Եւ ընդ նըմին — բեւենել  
Ծգհնութիւն — մնաց մերոց'  
Վասն որոյ — երկրպագեմք  
Եւ վերօրնեմք — բզեր զանձառ — խոնարհութիւնդ:

Զոր ընտրեաց — Աստրած  
Ցամինան — ազաց երկրէ  
Ծընանիւ — ի նմանէ  
Ապրեցուցանել — բզմեզ  
Կողցն — ի պաշտելութիւնէ.  
Որպէս զԱստուծածին — միշտ — փառաւորեսցուք:

Աճէինք նոտիրեալը անտարակոյս, իրբեւ գեղեցկագոյնը՝ հայ եկեղեցական բանաստեղծութեանց՝ պէտք է որ տաղաչափութիւն մ'ունենայ, մանաւանդ որ հեղինակը նոււազ կարեւոր կէտի մ'ալ ուշազրութիւն կը զարձնէ. տառերու այրբենական կարգին:

Հայկակնէ տաղաչափութեամբ է ան. կէտերով կը նշանակենց այն տեղերը՝ որ պակասաւոր. կը մնան այս արուեստի համեմատ.

Անձինք նըւիրեալք սիրոյն .. Քրիստոսի.  
Երկնաւոր նահատակք և կուսանք իմաստունք.  
Ի պարծանըս ձեր .. բարձրացեալ ... տօնէ ..  
Մայր Սիոն գըստերօքն իւրովք .....

Կարծենք թէ Աճէինք նոտիրեալք « Ամանակեալ » տաղաչափութեամբ է. տանց առաջին երեք տողերը Յ ամանակով են, վերջինը՝ 2, և այս յառաջ կ'երթայ կանոնաւորապէս:

Անձինք — նըւիրեալք — սիրոյն Քրիստոսի.  
Երկնաւոր — նահատակք — և կուսանք իմաստունք.  
Ի պարծանըս ձեր — բարձրացեալ՝ — տօնէ  
Մայր Սիոն — գըստերօքն իւրովք:

Քարբառք — երկնաւորք — լըցին զերկիր.

Քանզի հնատ անուշից<sup>1</sup> — բուրեցաթ — ի Քրիստոս.

Ողջակէ զք բանաւորք — և զնք փարկութեան — և որոշք անարատք  
Ընծայեալք<sup>2</sup> — Աստուծոյ<sup>3</sup>:

Գեղեցկութիւնք — մարմաւոր — պայծառութեան ձերոյ

Յիմարեցայց ըսթազաւորն — և պակիան — հնիանուար.

Ի գեղ ըսթանչելի — աստուածատուր կուսանաց — սարփացեալ զուարթունք  
Ընդ մարդկան — տօնեցին<sup>4</sup>:

Դարձեալ վերսուին — արարագործ — զօրութիւն.

Եւ դարձեալ Եղեմ — աստուածատունկ — զարդարի.

Քանզի ծառորն կենաց — տընկեցաւ — ի դրախտին

Բներելով մնզ պտուղ զերանելին Հորիփսիմէ:

Երկունք մահաբերք — անիմիցըն՝ լուծան:

Եւ Ազամ վերսուին — աստուածակերպ — ճոխանայ

Փոխանակ Եւայց — դրսութք նորա — մարտիրոսք և կուսանք  
Ընծայեալք — Աստուծոյ<sup>5</sup>:

Զօրդ հրեշտական — ընդ մարդկան — տօնեցին<sup>6</sup>.

Եւ կանայք — ի երկինս — զրեցան զինաւորք.

Կուսութեամբ — ընդ մահն պատերազմալք — յաղթեցին.

Խաւակից լինելով — կուսանքին արարչին<sup>7</sup>.

Է — զարմացութիւն — և ի վեր քան ըգնրաշու.

Խորհրդաց և բանից — հրեշտակաց<sup>8</sup> — և մարդկան.

Քանզի Ենն Աստուած<sup>9</sup> — ամենազօր զօրութեամբ — խոնարհեալ  
Տիսանէքը — ըգհանդէս կուսանաց:

Ընկէրք միամիւրք — մարմաւակն — կենցաղոյս.

Հաւատակք — հաւատաք — և հոգուն միացեալք.

Միաբան — ընթացեալք — ի տեղի ճակատու.

Զինեցան հաւատով — և կացին յանդիման.

և այլն, կարելի<sup>10</sup> է արդեօց այսքան գոյացիպորիւն. վերջին տողերու երկու ամանակով ըլլալն՝ յամենայն էէսս շատ որոշ է. և այս կոուանը ունենալէն վերջ՝ նախորդ տողերու երեք ամանակով ըլլալն ի յայտ կու զայ:

Խնչպէս յայտնի է՝ ամական և գոյական կարող են միանալ զօրաւոր շեշտոփ մը, զոր երբեմ իմաստը անհրաժեշտ կ'ընէ և կամ երբ երկայն են՝ առանձին ամանակ կազմել. այսպէս տարրեր շեշտոփ միացած են ածականն և գոյականը, օրինակ իմ, հետեւեալ զիրքերուն մէջ.

Երկնային — հեծելազունդն — ահա կ'իջնէ — դէպ ի երկիր.

Երկնային բանակներ — ոչ երկրաւոր — դաշտին վըրայ և կ'ընթանան,

1. Այս ամանակի քամզին բաւական ամանակցուց զեմզ, որովհետեւ քամզի կարող է, ներկայ հնչմամբ, նաևս առանձին ամանակ կազմել. բայց յաջորդ տան «քանզի ծան կենաց» աւ՝ իր երկրորդ օրինակ՝ տոյց տուաւ թէ քամզի շաղկապէ շեշտաւոր բարին հետ կը միանար, առանց առանձին ամամակ կազմելու.

2. Դիտուի որ երաժշտական հնախուսը որոյց ամաստոքք կը զատէ նախորդերին, մնէն տազաւափորին կը միանայ անոր շնոր, ինչպէս Պուարեութիւնը կը պահանչէ.

3. Հեղինակին դիտումը «տօնեցին» բայր յատազած ժամանակ է այս որ մի զուցէ տօնեցինը ըթի մարդկամբ ամանակներ ամանակներ զիգզուման մէկ ամամակ էնք նոր երես ամանակ կը կարառի:

4. Այս առնը կ'արարացն նախորդը կրկնութեամբ «ընծայեալք — Աստուծոյ» ամանակներուն:

5. Հեղինակին նոյն դիտամարք, ինչ որ տօնանց առաջ և նոյն պարապային ստիպուած, այս շարազասութիւնը կը ստիպուած:

6. Այս տան ամամակի մերը գերեզիկ յօրինուածք ամէնին, սազմական իրուխտանք արտայայտուի: «Ընդ մահն պատերազմաւեր ինքնին է կոռու պատկեր մը կը թուիք. իսկ յաղթեցին չէն յետոյ «իսաւակից վեճելով կուսանձին Աստրէնին եղան զաղթական եղան Հայովն ուրին Անձնի Անձնի Ուուի Ուուի իրեամբ կը պարունակ շատ եւէլ թարգման զեղեցիկութիւնին բան անոնց որ արդէն զարմանան տառկայ եղած են:

7. Դիտուի որ հոս հոս, կանոնի համեմատ, քամզի շաղկապէ ամանակ լի՛ կազմօր.

Հեղինակը լեզուի այս հանգամանքը կը գործածէ ի նպաստ իրեն:

Դիտուի՛ որ Անձինը նուիրեալրի մէջ՝ առանց ամանակեալ տաղաչափութեան՝ իւրաքանչիւր տան մէկ ոչ միայն իւրաքանչիւր տողի վանկերուն թիւը՝ այլ նոյն իսկ տուներու տողերուն թիւը անհաւասար կը մնայ:

Բայնը ի սկզբան թէ հայկական տաղաչափութիւնը ամանակեալ տաղաչափութեան մէկ երեսոյին է միայն, բանի որ ինչպէս յաճախ տեսանց երկուցն ալ նոյն քերթուածի մէջ գործածուած կը գտնուին, և այն տողերը որ հայկական չափով են հոն կը մեկնուին նաեւ ամանակեալ տաղաչափութեամբ, բայց ամէն ինչ որ ասոր կը պատկանի չէ կարող վերագրուիլ նաեւ հայկականի: Աստի կը հետեւի թէ հայկական տաղաչափութիւնը, ծագումով ամանակեալ ըլլալով, յետազայ օտար ազդեցութեանց տակ՝ այլեւայլ մատենազբաց մօտ յանգէն զատ ստացած է նաեւ չափի վերաբերեալ երեսոյիներ՝ զորս նախապէս չունէր:

Զայս ապացուցանելու համար ունինը նաեւ դրական փաստ. Գր. Մագիստրոսի մէկ ոտանաւորը.

« Յաղագս խաչանշան գաւազանին, զոր ընծայեաց Տեառն Պետրոսի Հայոց կաթողիկոսի. ասացեալ խորհուրդ խաչին »:

Այս ցերթուածը ջանացած է յօրինել Մագիստրոս երեք ազգի արուեստով. — Յունական, Արարական և Հայկական:

Յիշտակարանը բաւական մթին է. և ի մէջ բերած ժամանակ հարկ է նախ զայն լուսարանել. « Տաղ է հոմերական բաջ ուրբեալ, և սա տաղ դիւցազնական չափարերեալ բատ Ելլենացոցն »: Հեղինակը այսպէս կ'անուանէ իր գործը, վասն զի նա « բերէ բաջ ուրբակս այս զինի բազմամանակացն աւարտեալ մեծավերդութեամբ » (ուրիսն շեշտով կը վերջանան տողերը):

« Խսկ բատ Արարացոյն կշռեալ և բաղկացեալ է եռատասնեայ, և երից բառից միոյ բուէի »:

Այս ճարտար բանաձեւով կը հասկնայ Մագիստրոս թէ տողերուն թիւը, թէ տուներուն թիւը, և թէ իւրաքանչիւր տողի մէջ եղած վանկերուն թիւը. այսպէս

« Եռատասնեայ երից քառից միոյ բուէի » ( $30 + 3 + 4 + 1 = 38$ ), որ է տողերուն թիւը:

« Եռատասնեայ երից քառից միոյ բուէի ». Եռատասնեայ այս անգամ առնուած է երեքտասանի իմաստով. այդու Մագիստրոս հետեւեալ ձեւը կու տայ մեզ հոս.  $13 + 3 \times 4 + 1$ . կամ, ինչ որ նոյն է՝  $13 + 13$ : Յիրաւի եթէ իւրաքանչիւր տուն՝ 3 տողէ զննենք՝ կը տեսնենց որ 13 տուն կայ ամբողջ ոտանաւորին մէջ. ( $3 \times 13 = 39$ ). պէտք է զիտել որ ցերթուածը 38 տողէ կը բաղկանայ, բայց Մագիստրոս իւրիսուսի փաստ յափառեան աւել անյանգ յաւելուածը կ'ընէ այն կանխամտածութեամբ որ այս երկրորդ հաշիմ ալ ստոյդ գայ: Բայց ինչո՞ւ Մագիստրոս 13 (տուն) ակնարկել յետոյ « և 13 » պիտի ըսէ (= երից քառից միոյ բուէի): վասն զի այդ ոտանաւորի իւրաքանչիւր տող ինքնիրեն մէջ յանգ ունի, ուստի կրնայ երկուցի բաժնուուիլ.

Ծնծայեամ ցեզ տարեկան – նորոյս հասեալ ձեզ բարուրեան, պըսակը քաղցրութեան – Ամիս եկեալ պարապուրեան.

Ուստի եռատողեայ իւրաքանչիւր տուն կարող է բաժնուիլ ուրիշ եռատողեայ տան մը. հետեւարար բաց ի 13 զինաւոր տուներէն՝ կան նաեւ ուրիշ 13 տուններ՝ երկրորդական:

Նոյն բացատրութեամբ Մագիստրոս կ'ակնարկէ նաեւ իւրաքանչիւր տողի մէջ եղած վանկերուն թիւը. « Եռատասնեայ (13) երից, քառից (աստիճանաւորութիւն

ցուցնող թուարկութեամբ առնուած՝ = երեք, զրա՞ յաւելուածով ...) միոյ քուէի . ուրեմ 13 + 4 + 1 = 15 որ է գանկերու թիւը (Ընծայեմ քեզ տարեկան նորոյս հասեալ ձեր բարութեան):

Մագիստրոս իր գործայն համար կ'ըսէ. « Շարամանեալ ամանակօք քասե և լուրից ». այս բացատրութեամբ նա չէ կարող ոչ տողերու թիւն ակնարկել (38) ոչ տուներունը (13) ոչ ալ իւրաքանչիւր տողի մէջ եղած վանդեկեռնը (որ 15 են):

Եւ սակայն ասոնցմէ միոյն պէտք է վերագրել թիւր:

Խնդիրը կը պարզուի երր ամանակ բարին տանք այն իմաստը՝ զոր ունի նա Ամանակեալ տաղաչափութեան մէջ (= Անդամ): Յիրակի եթէ ենթազրենք որ Մագիստրոս, « ողորակներու » սիրող, տուներու նախորդ բաժանումէն զատ ուրիշ բաժանում մ'ալ կ'ենթազրէ (իւրաքանչիւր տուն և տողէ բաղկացեալ) Կ'ունենանք յիւրաւի 24 ամանակ իւրաքանչիւր տան մէջ (վասն զի ամէն տող 4 անդամէ բաղկացեալ ըլլալով 6 տողի մէջ 24 ամանակ պիտի ունենանք):

Այսպէս Մագիստրոսի այս ոտանաւորի մէջ Յ երկանդամ տողեր՝ կը կազմնեն տուն մը, երեք քառանգամ տողեր՝ տուն մը՝ որ միւսը իր մէջ կը բովանդակէ, իսկ Յ քառանգամ տողեր՝ ուրիշ տուն մը (24 ամանակէ բաղկացած) որ իր շրջանակի մէջ Կ'առնու միւս նախորդ տուները. անոր համար նախորդ տունը ակնարկելով Կ'ամելցնէ Մագիստրոս. « ամբողջ բերելով անդուստ 4 զոտքն պարզ երկուտասան »:

կը թողունք յիշատակել իր յանցերու մասին տուած մեկնութիւնները՝ թէ և անոնք ալ հետարբերական:

Դիտենք միայն՝ որ

1. — Ամանակ որ թրակացւոյ քերականութեան մէջ չեշտ կը նշանակէ՝ յունական գործածութեամբ, վասն զի կ'ըսէ « Ամանակն երկու. երկար, սուզ՝ » տաղաչափութեան մէջ՝ ըստ Մագիստրոսի՝ « անդամ » ի հաւասարազօր է:

2. — Ամանակեալ տաղաչափութիւնը արարականեեն զատ է. զի յատկապէս ըսել է յիտոյ « ըստ Արարացոյն կշռեալ է եռատասնեայ », կը նշանակէ քաննեչորս ամանակ, առանձին բաժանում մը Կ'ընէ տանց համար ցուցնելու համար թէ տարբեր արուեստ մ'ալ կայ իր ցերթուածին մէջ, և արարական չափին վրայ խօսելով անդամը յատկապէս ոտք Կ'առնուանէ (որ այժմ վանկ կը նշանակէ)՝ ամանակի գաղափարէն զայն որոշելու համար:

Մագիստրոս վերոյիշեալ յիշատակարանին մէջ ոչ միայն Ամանակը մի քանի անգամ կը գործածէ անդամի իմաստով, այլ և Կ'աւելցնէ. « Ի թուականութիւնէ, յերածականուրեենէ, և յերկաչափութենէ և յաստղարաշնութիւնէ շարաբարձեալ յինքեան ունի »: Ահաւասիկ ոչ միայն ծանօթութիւն մը Ամանակեալ զուութեան, այլ և անոր ծագման: « Վակայն, Կ'աւելցնէ Մագիստրոս իւրաւամբ, մեծի տեսութեան ունի պէտս, և որը ոչն են հետեւեալ տրամախութիւնան՝ այս մեծի լսողութեանն, զոր հազիւ հազ որ կարէ ներուչեղագոյնս առնել, մի այսմ հետեւեսցի ճեմարանի »:

Պիտի անցնինք Ամանակեալ տաղաչափութիւնը Գողթան երգերու, ժողովրդական / առածներու մէջ դիտել, ուրիշ անգամ վերականալով նորանոր ապացոյցներ բերելու նկատմամբ անոնց գոյութեանը՝ Հայոց եկեղեցական բանաստեղծութեան մէջ:

#### Հ. Կ. 8. ՍԱՀԱԵԱՆ

1. Բանաստեղծական ամանակը՝ երկի մը ամանակին չի զրացնեանար միշտ. մէկ մանկը կարող է քանի մը ամանակը երգուիլ. ուստի կը սիստին ցերթուածին չափը՝ երգին չափովը մեկնացները: (Ամամակի մասին բազմավէպ, 1905):

Նատեր կը կարծեն թէ շարականի բառերը իւրաքանչիւր մեկնեին վրայ մեռուած ըլլան երը զգնու. երածըշտականութիւնը առկի ըօլորովին տարբեր իմաստ ունի Ամանակեալ տաղաչափութեան մէջ. Մագիստրոս սի միւս խօսերը Կ'անարկեն իր քառախաղեց, որոց վրայ չենք երկարեր: